

11. Մինիս գետ յամրընթաց, որ ՚ի Բենակեայ լճէ գետահետեալ՝ թանայ զՄանտուա, և անտի հոսէ ՚ի Պադոս :
13. Կաղնիք առ հեթանոսս նուիրականք էին Դիոսի, և համարէին բնակել՝ ի նոսայաւէրժհարսունք, կեալ և մեռանելընդ նոսին :
14. Ավանդու և Փիւտ աղախինք Մելիրեայ :
22. Ելքէնթին աղբիւր էր ՚ի Մագնեսիա, ըստ Սոլինոսի, հոնդրուան քերթողաց այլք ՚ի Բիովտիա գնեն զայն մերձ յԵլիկոն, օթւան յաւէրժհարսանց և Մուսայից :
23. Կորոս բանաստեղծ ժամանակակից Վիրդիլեայ :
25. Սովորութիւն էր Ճարտարաց յարուեստս զիւրաքանչիւր գործի կախել նուէր արգաղիր խնամակալաց իւրեանց գից, յայս ակնարիէ Կորիդոնի կախել զարինդ իւր զոռմույ՝ որ գիցոմորն Կիւրելեայ էր նուիրական, վասն սիրելոյ նորա Աստիսի ՚ի սոճ փոխելոյ :
28. Տարապայման գովութիւն առիթ ակնհարութեան համարէր առ նախնիս . քանզի Նեմիսիս գիցունի ի վրեաց և վարձատրիչքարեաց ցամսոյր ընդ այն, և վրէժմ յայնափսեացն գովկելոց պահանջէր : Առ ՚ի զգուշանալոյ ՚ի չարէ աստի պասկէին մասնէծաղկամբ, որ խափանիչ յուռթից և հմայեկաց համարէր : Վասն որոյ իմաստք տողիցս են . Պասկէյէք զիս անթառամ պսակաւ, նախսնձ արկանել՝ ՚ի Կորդոս . իսկ եթէ նա առաւել քան զարժանն դովեսցէ զտաղս իմ, մատնէծաղիկ ածէք ինձ՝ ՚ի Ճակատ՝ զի մի ակնհար եղէ :
30. Աստանօր Կորիդոն նուիրէ Արտեմեայ գիցուհաւոյ ՚ի ձեռն Միկոնի բարեկամի իւրոյ եղջիւր եղին և կառափն վարազու . և խոստանայ ՚ի յաջողել որսոցն կանդնելնուա և անդրի կճեայ :
35. Պէտադա Աստղկան և Դիոնիսիս որդի, պահպանիս պարափաց, վասն որոյ ՚ի դրունս անդ պարափաց կանդնելին անդրիք նորա :
38. Հիբւան ծոթու . Հիբլա լեւան ՚ի Սիկիլիա . բերրի ծոթրնոյ և մեղուաց :
- Կորիդոն ասս Նէրէն անուանէ փալաքըսնօք զսիրուհին իւր զովլիւն Գալատէա . քանզի Ներեանն Գալատէայ յաւէրժարան էր, գուստը Ներեայ և Դիորիսի, սիրելի Պոլիբիումայ : Սա իբրև գիտաց զի Գալատէա տուաւել քան զինքն սիրէր զնովիւն սիկիլիացի զԱկի զորդի Փատուի, սպան զնուհարեալ զվիմի, ընդ որ գթացեալ յաւէրժհարսին, փոխեաց զնա ՚ի գետն՝ որ բլին յԵտնայ և անկանի ՚ի սիկիլեանն ծով :
42. Քան վեց սուրինամիտ . ըստ իմն տոտիպ բուսանի ՚ի Սարդինիա, որ զկերողացն ձգտէ զջիզս ՚ի ժամանակառուս, և է մահաբեր թունիք : Ուստի առեալ է սարդինական կոչել զջաղպ հեգնա . կան բռնի :
48. Այսինքն ՚ի յեղեղակաց Խեցգեաւոյ, յամառնային արեագարձէ, յորժամ բոցակիզագոյն է արեգակն :
50. Մորի փայտ իւղային դիւրավառ, վասն որոյ և փոխանակ չահի ՚ի կիր առեալ :
60. Սպանդուամեր կամ Դիոնիս գիք այգեաց :
62. Արանուշ կոչէին հինք զայերս կամ զեթեր, ուստի անձրէք շայեկանք ՚ի բեղնաւորութիւն երկրի իջանեն :
63. Ավիտէ այսինքն Հերակլէս թոռն Ալեկոսի, որ կաղամախիւ պասկեալ էջ ՚ի սանդարամետս :
72. Իմաստ տողիս է, զի յետ այսր պարտութեանն թիրսեայ յայսբան զայի ազդի վէճն ՚ի Կորիդոնէ . յայնմհէտէ Կորիդոն արժանի իւրումն համբաւոյ իրաւապէս թուկի :

### Բիուսաստան: (Տես երես 143)

**Արժուք.** — Պարեթէ ամէն տեսակ կրօնք թոյլ տրուած է Բիուսաստանի մէջ . բայց որովհէտեւ տէրութեան կրօնքն է Հոյն-Բիուսական ըստւածը, ուստի բնական կերպով աւելի քան զայլս առանձնաշնորհութիւններ ու աղատութիւններ ունի նոյն պաշտամունքը :

Պարդ զանազան կրօնք ունեցող ժողովուրդներուն թիւն այս է :

Յունագաւանք կամ Յոյն-Ռոււք . 50,000,000  
Հռովմէտական կամ Պուղափառ Յոյնք . 3,000,000  
Հռովմէտական ուղղափառք զանազանք . 2,000,000  
Հայք . . . . . 390,000  
Լուտերականք . . . . . 1,000,000

Կալվինականք . . . . .	40,000
Հրեամք . . . . .	2,000,000
Մահմետականք . . . . .	2,000,000
Պուտոտիք . . . . .	215,000
Համանիք . . . . .	153,000

Բիուսաց եկեղեցին ամենաուշնչ զանազանութիւն ունի Յունաց եկեղեցին՝ և եղած քանի մը պզտի տարրերութիւններն ալթեթե բաներ են . եկեղեցական բաներու մէջ զլսաւոր վեհապետը կայսրն է, զոր Ուեծն Պիետրոս Ոսքուայի պատրիարքներէն վերցընելով կայսերաց սեպհականեց 1721թն :

Որ և իցէ կրօնական բարեկարգութիւն կայսեր հաւանութեամբը կ'ըլլայ, ինչպէս եպիսկոպոսաց ընտրութիւնն ու այլ և այլ կարգեր ու կանոններ սահմա-

**ՆԵՐԸ :** Իսկ սուրբ ծռղակի կամ սիւնհոդոս ըստուածը Իւեղրոպուրկի մէջ կը գումարուի և արքեպիսկոպոսներով ու եպիսկոպոսներով կը կազմուի՝ ու կայսերմէ վերջը երկրորդ իշխանութիւնն է՝ և իրեն պարտքն է ընդհանուր տէրութեան հօտին վրայ հսկելն և սահմանուած բարեկարգութեանց գործադրութիւնը առաջ տանիլը : Ի՞ոլոր եպիսկոպոսք, քահանայք ու եկեղեցականք նոյն ժողովքին իշխանութեանը տակն են՝ և որ և իցէ կրօնական գրուածք մը և խնդիր մը պէտք է որ իրենց աշքէն անցնի : Ի՞աց՝ ի եկեղեցականաց վրայ ունեցած իշխանութենէն՝ նաև քաղաքական բաներու մէջ ալ մեծ ազդեցութիւն ու իշխանութիւն ունի այս ժողովքս, և մասնաւորապէս ամուսնութեանց վրայ : Ի՞այս ժողովքին որոշմունքներն հաստատութիւն առնելու համար պէտք է որ կայսեր ներկայացուին, որուն ձեռքն է զանոնք հաստատելն և կամ մերժելը : Ի՞ոլոր կայսրութեան մէջ չորս գլխաւոր ԱՌԵՄԵՐԱՊՈԼՏԱԿԱՆ աթոռ կայ, որոնք են Վ.Ի.Կ.վի, Իւեղրոպուրկի, ԱՌՈՍՔՈՒԱՅԻ և Խմբեթի : 24 ԱՌԵՄԵՐԱՊՈԼՏԱԿԱՆ և 37 ԱՌԵՄԵՐԱՊՈԼՏԱԿԱՆ աթոռք կան, որոնց տասնը մէկը ԱՌԵՄԵՐԱՊՈԼՏԱԿԱՆ իշխանութենը տակն է : Ի՞սոնք բոլորն ալ նոյն սուրբ ԱՌԵՄԵՐԱՊՈԼՏԱԿԱՆ կախումն ունին և պարտը կան են հնազանդելու : Իսկ մնացած եկեղեցականք, այսինքն քահանայք, վանահարքի, աբբայք, և այլն և այլն, թեմական եպիսկոպոսաց տակն են :

Այսօրին կղերը երկու դաս կը բաժնուի. առաջինին՝ որ աշխարհական կամ Սպիտակ կղեր կը կոչուի՝ ստորակարգեալ են քաղաքաց և գիւղօրէից ժողովրդապետներն ու իրենց օգնականները, սարկաւագները, ժամահարները և այլն : Այրկրորդին՝ որ կանոնական կամ ՍԼԿղեր կը կոչուի՝ ստորակարգեալ են բոլոր կրօնաւորները՝ որոնք ԱՌԱՅՐԱԿԵՐԱՆ կարգէն են, և Այսօրի տէրութիւնը ասկէ դուրս ուրիշ կրօնաւորական կարգ չհանչնար : Ի՞սդ ամէնը 463 արանց ու 118 կանանց վանք կայ, և

բոլոր կրօնաւորաց ու կուսանաց թիւը 15,000 կ'անցնի : Այսօսաց կղերին ամենէն կիրթ և ուսումնական անձինքը այս կրօնաւորներն են, որոնց մէջ իրաւոցնէ կը գտուին եւրոպական կատարեալ կրթութիւն ու բարեկարգութիւն և աստուածաբանութեան խորունկ հմտութիւն ունեցողներ : Ի՞րենց գլխաւոր պարապումը ժողովուրդը հովուելն և ուսման պարապիլն է, և այսօրուան օրս Այուսաստանի մէջ եպիսկոպոսք ու կրօնաւորք ըստ բաւականին լաւ համբաւ ու պատիւ ունին՝ իրենց ազնուական, կիրթ, գիտնական, աշխոյժ ու եւանդնուու կերպին համար, որոնց մէջ կան նաև ինչուան երևելի քարոզիչներ ու ճարտասան և հեղինակ ըսուելու անձինք, որ և ոմնաց երկասիրութիւնքը ինչուան Վաղղիարէն թարգմանուածեն . այս երևելի հեղինակաց մէջ ամենէն նշանաւորներն են Ֆիլարէդ՝ ԱՌԵՄԵՐԱՊՈԼՏԱԿԱՆ տիտուս՝ Վ.Ի.Կ.վի արքեպիսկոպոսը, որոնց քարոզներն և ուրիշ հոգեւոր գրուածքները մօտերս Աղուրցա Վաղղիարէն թարգմանեց :

Այսօսաց աշխարհիկ քահանաները բոլորն ալ կարգուած են . բայց այրի մնալէն վերջը կրկին անգամ չեն կրնարկարգութիւլ ըստ առաքելական կանոնաց : Ի՞սդհանուր Այուսիոյ կղերը տէրութենէն շատ տեսակ առանձնաշնորհութիւններ ունի, ինչպէս ազատ են հարկ տալէ, որ և իցէ մարմնական պատիժ կրելէ կամ տուգանքէ, զինուոր գրուելէն, և այլն : Ի՞այց՝ ի վերայ այսր ամենայնի ընդհանրապէս աշխարհիկ քահանայք շատ աղքատ են ու հազիւթէ խեղձութեամբ կ'ապրին : Համին 1737 բոլոր Այուսաստանի կղերին յարքունուստ տրուեր է 8,175,052 ֆրանգ, որ մարդ գլուխ 77 ֆր . կ'իյնայ . բայց աս ալ գիտնալու է որ ամէն թեմի մէջ ալ հաւասար չէ այս տուրքը, որովհետեւ կան թեմեր որ մարդ գլուխ 50,14 ու ինչուան 11 ֆր . կ'իյնայ : Այսօր կրնայ մակաբերութիւն ինչ աստիճանի խեղձ կրնայ ըլլալ քահանայից վիճակը՝

որով և սակաւաթիւ են ժողովրդեան բազմութեանը համեմատութեամբ : Շատ տեղ 4,500 հոգի, հարիւրաւոր մղնով մէկմէկէ հեռու, քահանայ մը միայն ունին : Ատորին կղերին մէջ բաւական յաձախ կը պատահի կարգընկեցութիւնը, եթէ քահանայից թուլութեամբը և եթէ յանցանաց պատճառաւ . 1836էն մինչեւ 1839, 14,443 եկեղեցական կարգընկեց եղեր են . բայց տէրութիւնը հոգ կը տանի որ թերութեանց առջեւը առնելով այսպիսի զեղծմունքներ չպատահին : — Հորովմէական ուղղափառք ամբողջ կայսրութեան մէջ մէկ Ո՞ետրապօլիս ունին, 7 լայիսկոպոսարան, 1,110 ժողովրդապետութիւնք, 340 օգնականք ժողովրդապետի, 1,464 մատուռնք, 61 վանորայք արանց և 51 ալ կանանց : — Հայկական կղերը ունի 619 եկեղեցի, 310 մատուռ, 40 լուսկոպոս : Ուտերականք ընդ ամէնը 902 եկեղեցի ունին : Հրէ. այք 586 ժողովարան (Սինակոչա) : Իսկ Ո՞ահմետականք 5,296 մզկիթ :

Ի՞րդին վարչութիւն էամ հագահաբարութիւն : — Ուստաց տէրութիւնը միապետական է, և կայսերական գահուն իրաւունքը յաջորդաբար որդւոց որդի կ'երթայ . կանայք թէպէտ սովորաբար իրաւունք չունին գահակալելու՝ բայց թէ որ նոյն Ճիւղին մէջ արու զաւակ չգտնուի ան ատեն իրաւունքը անդրանիկ դստեր կ'անցնի : Կայսրը՝ Զարկամ Խնահակալ պատուանունն ունի, ամենեին մէկէ մը կախմունք չունի և իշխանութիւնը անսահման է, ինչ որ ուզէ կը կարգադրել, օրինադրել ու հրամայել՝ և պարտական են տէրութեանց առաջն կարգի պաշտօնեայքն իսկ հնազանդիլ : Ո՞յս բացարձակ միապետական անկախ վարչութեան հետ միացած է նաև հոգեսորական իշխանութիւնն ալ ինչպէս վերը ըսինք : Ո՞ր և իցէ պատուանունի, պատուանշանի, աւագութեանց աստիճանի և այն, առաջին անձը Զարն է . վերջապէս ամէն բան տէտք է որ իր հրամանովն և հաճութեամբը ըլլայ : — Զարէն վերջը տէ-

րութեան մէջ երկրորդ իշխանութիւնը կայսերական խորհրդարանն է՝ ուսկից կը կախուին բոլոր ուրիշ պաշտօնեայք : Խորհրդարանին անդամները բոլոր ազնուական են՝ զորոնք կայսրը իր հաճութեամբը կ'ընտրէ : Ո՞սկէ ետքը կու գան կայսերական դիւանատան պաշտօնեաները՝ որոնց ինամոցը յանձնուած է տէրութեան ելումուտից հաշիւները բռնել՝ զինուորական որ և իցէ ձեռնարկութեան վրայ հսկել, և այն :

Ո՞մբողջ տէրութեան մէջ տասնըվեց գլխաւոր ատեան կայ՝ որոնցմէ ինը Ո՞եդրոպուրկ է, չորսը՝ ի Ո՞սքուա, և երեք ալ՝ ի Ո՞արշաւ : Ո՞սնց ընտրութիւն ալ նմանապէս կայսերմէն կախումն ունի՝ և իւրաքանչիւր ատեան Յ կամ Յ պաշտօնակալով կը կազմուի : Ո՞րենց պարտքն է որ և իցէ կայսերական Ուքազ կամ Հրամանագիր հրատարակելը՝ անոնց գործադրութեանը վրայ հսկելն և քաղաքական մանր բարեկարգութիւներ ընելը : Ո՞սնց մէջ գլխաւոր անձը արդարութեան պաշտօնեան է՝ որուն իշխանութեան տակն են վերսիշեալ վեշտասան ատեանները : Ո՞ոլոր կայսրութեան մէջ 9 բարձրագոյն հրամանատարք կամ Պաշտօնեայք կան, և են՝ Հազարապետ տան, Ո՞րտաքին գործոց պաշտօնեայ, Ո՞րդարութեան պաշտօնեայ, Ո՞րդունական հասութից և կալուածոց, Պատերազմի, Հայվային զինուորութեան, Ուսման, Ոստիկանութեան, Ջառանգութեանց և սեպհական ստացուածոց : Իսկ թղթատունները, կամուրջներն, արքունական Ճամբաները, հաշուեգրերը՝ ընդհանուր գւաւառական Ո արիշներու ինամոցը յանձնուած են՝ որոնք բարձրագոյն պաշտօնեից ունեցած ազատութիւններն ու առանձնաշնորհութիւնները իրաւունք ունին վայելելու :

Դաւառական վարչութիւն : — Ուստացատան ամբողջ 56 մեծ նահանգ և 12 փոքր գաւառ կը բաժնուի . իւրաքանչիւր նահանգ մէյմէկ կուսակալ կամ կողմնապետ ունի՝ որ շատ անգամ թէ զինուորական և թէ քաղաքական

վարչութիւն մէկտեղ կ'ընեն : Ի դենցմէ ետքը կու գան ուրիշ երկրորդական ու երրորդական պաշտօնեայները՝ որոնք ամէնքն ալ գլխաւոր կուսակալէն կը կախուին : Երկայ Ա եհափառ կայսրը տեսնելով որ այս մասիս մէջ շատ զեղծմունքներ մտեր էին, մեծամեծ ու կարևոր բարեկարգութիւններ ըրաւ : — Առուսաստանի մէջ կան քանի մը ազատ քաղաքներ որ այս կուսակալաց իշխանութեանը տակ չեն իշխար ու առանձին քաղաքապետներով կը կառավարուին՝ և են Շագրոպուրկ, Առոքուա, Շակսասա, Ջաէոդոսիա, Ջականրոկ, Առոգով, Կախիջևան, Արիոբոլ, Կերչ ու Խնիքալէ :

Դադարութեան առեան : — Իւրաքանչիւր նահանգ մէյմէկ արդարութեան ատեան ունի երկու խումբ բաժնուած՝ որուն մէկը քաղաքական ու միւսը քրէական յանցանաց վրայ կը հսկէ : Ի յադատաւորաց պաշտօնը Այրոպայի ուրիշ տէրութեանց դատաւորներու պաշտօնէն աւելի դժուարին է, որովհետեւ պէտք է որ 30,000 ուքազէ կամ հրամանագրէ աւելի աչքէ անցուցած ու տեղեկացած ըլլան՝ անոնց տուած պատուէրներէն դուրս բան չգործելու համար, և այս հրամանագիրները տարի տարուան վրայ երթալով կ'աւելնան . վասն զի Առուսիոյ տէրութեան որ և իցէ հրամաններն և պատուէրները այս հրամանագրոց մէջ ամփոփուած են : Ա ահա պատիժը հիմա Առուսիոյ մէջ խափանած է, որուն տեղ յանցաւորները կամ Աիպերիա կը քշուին՝ տէրութեան հանքերու վրայ աշխատելու համար, և կամ կը գանահարուին :

Հաստ ու էլունուագ : — Առուսիոյ մէջ հարկահանութեան սովորական կերպն այս է : Կախ և առաջ իւրաքանչիւր ստրուկ պարտական է մարդահարկ վճարելու իւր տիրողը՝ որն որ բոլորինը հաւաքելէն ետքը՝ ըստ օրինաց սահմանելոյն մաս մը տէրութեան կը հանէ : Տէրութեան սեպհական գեղացիներն ալ նմանապէս տարուէ տարի պարտական են տուքը վճարելու . դարձեալ քաղա-

քացիք մարդ գլուխ ն ոուրլի կու տան : Ա ածառականք իրենց վաճառացը 100էն երկու կը վճարեն . դարձեալ տէրութեան հասոյթներէն են արուեստաւորաց վկայագիրներուն համար սահմանուած տուքը, մաքսատունները, հանքերը և այն : Ա վերայ այսր ամենայնի տէրութեան մուտքը ժողովրդեան ու երկրին ընդարձակութեան համեմատութեամբ ոչինչ է . ուստի այս պատճառաւ Առուսաստանի մէջ շատ յաճախած է թղթադրամը : 1853էն տէրութեան մուտքը 1,101,888,000 ֆր . հասեր էր . իսկ պարտքը գրեթէ 3,154,292,448 ֆր . է :

Առուսիութիւն և կրթութիւն . — Ա յս մասիս մէջ որչափ ալ տէրութիւնը փոյթը ըրած ըլլայ ուսմանց զարգանալուն, բայց երկրին ընդարձակութեանն և ժողովրդեան ցրուած ըլլալուն պատճառաւ բաւական յառաջ գացած չէ գիտութիւնը, որովհետեւ ամէն տեղ հաւասարապէս յաճախած չեն վարժարանները : Իսուր կայսրութեան մէջ 8 համալսարան կայ և են ՚ի Շագրոպուրկ, Առոքուա, Տորբադ, Խաղան, Խարքով, Վիեվ, Ա արշաւիա և Հելինիկ . Փորս : Ասոնցմէ զատ՝ որոնք տէրութեան գլխաւոր ուսման պաշտօնեային հսկողութեանը տակն են, կան նաև զինուարական, եկեղեցական և նախակրթական գալուցներ : Իսկ բարձրագոյն ուսմանց համար առաջին կարգի համալսարան Առուսաստանի մէջ գեռ չկայ : 1856էն ամբողջ կայսրութեան մէջ 46 հասարակաց գրատուն կար . 3,872 մեծ ու պղտի գալուցք ու 194,490 աշակերտք . 614 առանձնականաց գալուցքներ ոլոնց մէջ 21,893 ուսանողք կային :

Օ բնուորութիւն յամագի և ծռչու : — Առուսաց զինուորութիւնը երկու դասկրբաժնուի, պահեստի և զինեալ զօրք . և թէսիւտ շատ դժուար է գիտնալ թէստուգիւ որչափի կը հասնի ընդհանուք զօրաց թիւք՝ սակայն ըստ նոր տեղեկութեանց և հաւանական հաշուով 550,000 կիրք ու կանոնաւորեալ զօրք ունի ՚ի բաց առեալ ուրիշ 250,000 մը որ պահեստի զօրք կ'ըսուի ու պատե-

րազմի ատեն միայն կը կանչուի : Այսունաւորեալ զօրքն ալ երկու դաս կը բաժնուի . առաջինը կը կոչուի թվիկնապահ գունդ կամ թնդանօթ աձիգք որոնք բոլորն ալ ընտրեալ մարդիկ են : Երկրորդն է հետեակազօր ըսուածը՝ 9 գլխաւոր գունդ բաժնուած , և իւրաքանչիւր գունդը 54,000 հոգիէ կը բաղկանայ . այս երկրորդիս մէջ կ'երթան հետեւակիք , ձիւորք և ումբաձիգք : Իսկէ դուրս կայ ուրիշ երեք գունդ ալ որ ( )-րէնպուրկի , Ֆինլանտիոյ և Կովկասեան գաւառաց պահպանութել սահմանուած են . կան դարձեալ ուրիշ երեք անկանոն զօրաց գունդեր ալ՝ որոնք բոլոր Կազախներէ կազմուած են :

Կաւատորմիզը 1854<sup>ն</sup> երկու գլխաւոր մաս կը բաժնուէր՝ նաւախումբ Պալթիական և նաւախումբ Աւ ծովու . ու ընդ ամէնը ունէր 48 առաջնն կարգի նաւ , 70<sup>էն</sup> 120 թնդանօթ ունեցող : 37 կրկնայարկ նաւ՝ 40<sup>էն</sup> մինչեւ 60 թնդ . : 70 միայարկ ու շատ մը ուրիշ փոքր նաւեր . 40 ալ շոգեշարժ նաւ : Բալոր նաւատորմիզն ունէր 9,000 թնդանօթ , 42,000 նաւաստի ու 20,000 ծովային զինուոր : Առուսաց ծովային զինուորաց մէջ շատ նշանաւոր են իրենց քաջութեամբը Ֆինլանտացիք ու Աւ ծովուն ծովեզերեայ բնակիցքը : Բայց այս հըզօր նաւատորմիզին մէկ մասը մօտ տարիներս ոչնչացաւ : Ա ասն զի Արեելեան ետքի պատերազմին միջոց՝ որ ամենուն ծանօթ է՝ բոլոր Աւ ծովուն նաւախումբը փճացաւ Կազզիոյ ու Անգլիոյ միացեալնաւախումբէն . և ըստ 1856 մարտ 30<sup>ի</sup> դաշնադրութեանը՝ չեն կրնար Առուսք ասկէց վերջը Աւ ծովուն մէջ առջինին պէս հզօր նաւատորմիզ ունենալ : Ասկ հիմա Պալթիականին նաւախումբը կը բաղկանայ 200 նաւէ , առանց պղտի նաւերն համելու :

Երկրագործութիւն , Յեռակերպ և Վաճառականութիւն : — Ինդհանուր տեսութիւն մը ընելով Առուսիոյ երկրագործութեանն ու վաճառականութեանը վրայ՝ այս հետեւալ բոլվանդակութիւն կ'ելլէ . 73,194,034 քառ . հարիւրա-

կալ հերկած կամ մշակեալ երկիր . 174,093,416 քառ . հարիւրակալ անտառ . 195,943,108 քառ . հարիւր . անմշակ ու ամայի երկիրներ . 8,055,516 հարիւրակալ մարգագետին և արօտատեղիք : Ասկ 100,000,000 հարիւրակալ և անմշակելի երկիր : Երկրագործութեան ետև մնալուն պատճառ ստըրկութիւնը կը համարուի , և թէպէտ ցորենը ազնիւ ու կարգէ դուրս առատ է՝ այնպէս որ տարին 420 միլիոն հարիւրալիգը ցորեն կ'ելլէ , որուն միայն 20 միլիոնը դուրս կ'երթայ , սակայն ասոր պատճառը երկրին բնական ցորենի յարմար ըլլան է , մանաւանդ Աւ ծովուն շրջակայ գաւառները . որով եթէ երկրագործութեան ուսումը լաւ յառաջացած ըլլար շատ աւելի առատ արմատիք կ'ունենար Առուսաստան : Երոսիոյ միւս տէրութեանց օրինակը գրգիռ մը եղած է նաև Առուսաստանի կալուածատէրներուն՝ և մեծ խնամքով կը ջանան աւելի շահաւոր ընելու իրենց երկիրները : Ամանապէս խաշնադարմանութիւն ալ բարեկարգուելու և առաջ երթալու վրայ է : — Զեռակերտներու ու Ճարտարութեան կողմանէ դեռ այնչափ յառաջացած չէ Առուսաստան . սակայն վեհափառ Աղեքսանդր Բ . արդի կայսրը շատ կը ջանայ դիւրացընելու տէրութեան ներքին վաճառականութիւնը . և ձեռակերտներու ու Ճարտարութեց զարգանալուն ալ մեծ խնամք ունի : Ասպօտա Առուսաց վաճառականութեկեղոնը կը սեպուի և խել մը կերպասեղինաց գործարաններ ունի . բոլոր տէրութեան մէջ շաքարի 400 գործարան կայ և տարին 35 միլիոն հազարամմ շաքար կը հանեն . դարձեալ 20 միլիոն հազարակամմ բամբակ . ասոնցմէ դուրս ուրիշ ձեռագործներն ալ բաւականապէս ծաղկած են : Ասկ կորոտի ու Առուսի երկաթեղէնի գործարաններն ու ձուլարանները շատ անուանի են : Դարձեալ Առուսաստանի կային շատ ազնիւ է՝ և 2,000 խազախորդի գործարան կայ : 1853<sup>ն</sup> Առուսաստանի բոլոր ձեռակերտներէն եւ

կած շահը 600 միլիոն ֆր. հասեր էր : — Երգին վաճառականութիւնը՝ որ տէրութեան մը ծաղկելուն ամենակարևոր միջոցն է, բաւականապէս գործունեայ է ու բանուկ՝ պատճառաւ որ նաւարկելի գետերը շատ կը դիւրացը նեն վաճառաց փոխազրութիւնն, և քաղաքաց մէկմէկու հաղորդակցութիւնը . տարին 400 միլիոն ֆրանգի վաճառականութիւն կ'ընէ Առուսաստան, և 121 գլխաւոր վաճառատեղի ունի : 1853<sup>բ</sup> Պալթիկ ծովուն նաւահանգիստները 9,194 նաւ մտեր էր՝ բերելով 686,911 տակառաչափ ապրանք : Իսկ Առ ու Շախու ծովերուն նաւահանգիստները մտեր են 10,132 նաւ, 1,125,121 տակառաչափ ապրանք բերելով : Առ 1853<sup>բ</sup> Առուսիոյ վաճառականութիւնը ընդ ամէնը եղեր էր 966,420,400 ֆրանք . որուն 404,919, 600 ներս մտած էր, ( յլուրապիոյ, 299,909,600 ֆր. և յլուրապիոյ 187,003, 000 ) . իսկ 581,500,800 դուրս ելած, ( յլուրապիոյ 366,510,800 . Շախայէն, 39,498,800 ) : Առ ընդհանուր հաշուով ամէն տարի Առուսաստանէն յլուրապա կը մննէ 140 միլիոն հազարակրամ ցորեն . 50 միլիոն հազարակրամ ձրագու . 41 միլիոն կտաւ . 41 միլիոն կանեփ և բուրդ, 16 միլիոն ատաղձ կամ շինուածոյ փայտ, ու շատ մը ուրիշ վաճառքներ :

Շահապարհ, Ջանց և Երիանուլիք . — Ամագաւորական և կանոնաւորեալ ձամբայ շատ քիչ կայ Առուսաստան և եղածներն ալ լաւ շինուած չեն : Բայց վերջերս տէրութիւնը քանի մը արքունական ձամբայներ շինեց ընդ մէջ Առուսքուայ և Շահապարկի և ընդ մէջ Շահապարկի ու Արշակույ . ուրիշ ձամբայ մըն ալ գէպ 'ի Արալ լեռները : — Շազմաթիւ ջրանցքներ կան Առուսաստանի մէջ, այնպէս որ շատ տեղ ձամբայներուն պակսութիւնը ջրանցքներով կը լեցուին . Շասոնց մէջ ամենէն նշանաւորներն են իրենց լնդարձակութեր՝ Ահնի-Ալուսքի ջրանցքը՝ որ Կեւա գետը Ալկայի հետ կը ուղարկու Ալկայի հետ կը

միացընէ՝ որով և Պալթիկ ծովը Ասպից ծովուն հետ . դարձեալ Շուպէն շի ջրանցքը՝ որ ( Անէկան Տուխնայի հետ կը միացընէ՝ որ է ըսել Ասպից ծովը Շերմակ ծովուն հետ : Պերեզինաի, ( Ժինաքի ջրանցքները, և այլն : Բնդ ամէնը 76 մեծ լիճ ու 106 մեծ ու պատի ջրանց կայ՝ որոնք ամէնքն ալ այլ և այլ գետեր ու ծովեր իրարու հետ կը միացընէն : — Երեք գլխաւոր երկաթուղիք կան, մէկը Շահապարկի մինչեւ 'ի Առուսասաւա, միւսը՝ գարձեալ Շահապարկի մինչեւ 'ի Արշաւիա, իսկ երրորդը որ գեռ լմբնցած չէ՝ Ակայ քաղցեն մինչեւ Տունապուրկ պիտի երթայ : Բայց տէրութիւնը գէպ 'ի Արշաւիայի այլ և այլ կողմերը ուրիշ երկաթուղիներ ալ շինելու դիտումն ունի : Լէր : — Առուսաց լեզուն Ալաւեան բարբառէն առաջ եկած է ու Անսօքիթի Ճիւղ մը կը սեպուի : Խնչուան Վրիստոսի 863 թուականը այս լեզուն ոչ կանոն ունէր և ոչ ալ մշակութիւն . իսկ նոյն տարին Առուսերէն լեզուով առաջին անգամ աւետարանը թարգմանուեցաւ Անեգոտիսի ու Կիւրզի երկասիրութեամբ, որոնք թարգմանութեան ձեռք զարնելէն առաջ Առուսաց այբուբենը կարգի գրին ու 40 նշանագիր հաստատեցին մեծ մասը Յունարէնէ առնելով : Այս կարեւոր գործէս ետքը Առուսք երկու լեզու ունեցան . մէկը ռամկական՝ զոր հարկ սեպեցին պահել, ու միւսը գրաւորական կամ մատենագրական : Առամկականին մէջ երթարով շատ մը եկամուտ բառեր մտան՝ ինչպէս Այաթարերէն, Առողութերէն, Տաճկերէն, Լէհէրէն ու Գերմանէրէն : Իսկ մեծին Պետրոսի ժամանակը Կիւրեղեան նշանագիրներն աւելի պարզուեցան և Առմասոսով Առուսերէն լեզուի առաջին քերականութիւնը շինեց 1735<sup>բ</sup> : Բայց այս լեզուն կամաց կամաց գրեթե 30 տեսակ գաւառական լեզուի բաժնուեցաւ՝ թէպէտ և դրաբառը անխախուտ մնացած է :